

ԳՐԱԿԱՆ

ԿՈՐԻՒՆ ՄԿՐՏԻՉԵԱՆ

Ի Բ Ր Ե Ի Ն Ե Ր Ա Մ Ո Ւ Թ Ի Ի Ն

1892-ի Նոյեմբերին. Կարինի Սամասարեան Վարժարանին մէջ մեռաւ. շատ երիտասարդ տարիքին մէջ, բռնաստեղծ եւ նոյն դարոցի Հայ Գրականութեան ուսուցիչ Կորիւն Մկրտիչեան. զոհ՝ հնետախտի (Քոլերայ): Մեծած էր Տարօծի Ջիարէք գիւղը եւ նախնական կրթութիւնը հոմ ստանալէ ետք հետեւած էր միւսական Գեորգեան ձեռնարանի դասընթացներուն. շքըջանաւարտ ըլլալով 1886-ին: Կը բուի քէ իր ուժեղ կազմուածքին համար ձեռնարանին մէջ գինձ կոչած էին «Կորիւն», հետզհետէ մոռնալով իր անունը՝ Մարգրիս (Այս մասին տեսնել «Քերթնիւմ», 1892, քիւ 2662, «Հ. Յ. Մ.» տոհրագրութեամբ յօդուածը Մկրտիչեանի մահուան առթիւ):

Մկրտիչեան ձեռագիրներու բաւական ստուար ծրար մը ձգած է. որ այժմ կը գտնուի Եւրոսագլմի Հայ Պատրիարքութեան ձեռագրական հաւաքածոյին մէջ: Խաւաքարտեայ պահպանակին վրայ, ձեռագիրները կարգի դնող անձնաւորութեան մը կողմէ հաւաքարտ. գրքուած է. «Ձեռագիրք Հանգուցեայ Կորիւն Մկրտիչեանի, որ Սամասարեան Վարժարանի Գորակաւորութեան ուսուցիչն էր եղած. իր 500 մեծ էջեր կը պարունակեն յիշեալին ինքնագիր եւ թարգմանածոյ տաղաչափութիւնները, եւ «Տիրգրանուհի» վերնագրով պատմական վէպի ծրագիր մը: Պակաս են միայն իր 40 էջեր»: Իսկ ներքը, առանձին կտոր մը խաւաքարտի վրայ. «Տարօծի Սոխակը, մեռած բանաստեղծ Կորիւն Մկրտիչեանի երկատրութիւնները արձակ եւ ոտանաւոր»: Մկրտիչեանի վաստակը կը բաղկանայ քերթուածներէ (ինքնագիր եւ քարգտնածոյ) եւ արձակ վէպէ մը («Տիրգրանուհի», անաւարտ): Գերմաներէնի ծածօք ըլլալով, իր քարգտնածութիւնները կատարած է Գերմանացի հեղինակներէ առաւելարար: Ինքնագիրներուն մէջ ուշագրաւ է «Գրիգոր Մագիստրոս» երկարաշունչ քերթուածը:

Կորիւն Մկրտիչեանի գրականութեան գլխաւոր գիծն է քախիճը՝ Կանկեղծի ու խոր, յուզող եւ տղայարող: Տարօծի խեղճուկ գիւղի մը գաւաի, հակառակ իր նեմտաբանական դաստիարակութեան՝ մեծած է նոյն միւսիս եւ բարի գիւղացին, աշխարհին բացած իր ազդեալար աչիքը: Ինչպէս իր ժամանակակիցները կը վկայեն («Արեւիւմ», 1892, քիւ 2658 եւ 2662), կեանքի մէջ եղած է շեշտող, խանգալաւ եւ ընկերային երիտասարդ մը. հաւաքոյթներու եւ դպրոցական պատշտներու հոգին: Եւ սակայն, Մատթէոս Զարիֆեանին նման, հակառակ արդարեան խնդրութեան եւ առողջ կազմուածքին. անբացարտելի տխրութիւն վի վրդոված է իր էութիւնը, քախիճ մը՝ որ կրնար հետեւանք ըլլալ իր միջախարի նկշռ պայմաններուն. քերթու չարտայայտուած կամ յոխտանկուած սէրերու, եւ կամ, ի վերջոյ, թախազգացումի մը՝ իր անժամանակ մահուան:

Ահաւասիկ «Տաղանագիրք» վերնագրուած քերթուածիկ մը. այնքան պարզ՝ այլ այնքան խօսուն.

Ոչնձմ չորցած քախիճու ետ
 Հովիկն ա՛յն ալ քըջեց տարաւ.
 Չեղաքարշաւ ծաղիկն անհեռ,
 Գեռ չը բարբառ ի սպա՛ն կարաւ:
 Սեւ գերեզմա՛ն մը փորեցին,
 Լացող շեղաւ ամբք վըրան.
 Սիրոյ համար ծընած հոգին
 Անտ՛ր քիզաւ ի գերեզման:

Ինչ որ ալ ըլլայ սակայն պարագան, Մկրտիչեանի քերթուածները ունին գլխաւոր առաջինութիւն մը, անկեղծութիւնը, որ դժբախտարար գրեթէ բացակայ է իր շքըջանի պոլսահայ բռնաստեղծութենէն:

Ա՛յդ առաւելութեան համար, եւ նկատի առնելով որ իր գործին մեծ մասը սոստիպ կը մնայ, յարմար նկատեցիմք հրատարակել լաւագոյն նմուշներ Մկրտիչեանի գրականութենէն, Սկիւտարի Սոխակէն ետք՝ Տարօծի Սոխակին ալ յիշատակը անմեռ պահած զդպրութեան մտաւորութեամբ:

ԱՐԱՅ ԳԱԼԱՅՏԵԱՆ